

ԴՈՒՐԵԱՆ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Որովհետիւ Հնդցլ. Դուրեան Սրբազանի աշակերտու կաղմէն ինդրանը կայ որ մանրամասնօրէն ախղեկազբենը իրենց Մեծ-Վարդապետին հիւանդութեան պարապանները, թէ՛ զոհացում տալու համար այդ անկիղծ հետարրըրութեան և թէ՛ Հանգուցիային կենսապրութեան այդ կարեւոր շքանին պատմական զիծերը պահելու նպատակով կուտանք կարեւոր տեղեկութիւններու հնասեեալ շարքը, իրենց ժամանակազբական կարգով։

ՆԱԽԵՆԹ-ԱՅՑ

Դուրեան Սրբազանի դառնազէտ մահը կապուած է հիւանդութեան մը հետ, որ երեան եկաւ երեք տարի յառաջ, 1927 Յնվր. 8-9, ՇԲ. էն կիրակի լուսնալու գիշեր, դուռով և արտուռով։

Յնվր. 11, ԳԵ. բժշկական քննութեամբ՝ յայտարարուեցաւ թէ Ս. Պատրիարքը կը տառապի Orchite (=Որձիտ) հիւանդութեանէն, որ աննկարազբելի ցաւեր կը պատճառէր իրեն։

Յնվր. 28-29, Ուրբ. էն ՇԲ. լուսնալու գիշերը չատ գէշ անցուց, և բժշկական նոր քննութիւն մը հաստատեց թէ Cystite է այս նոր տաքնապին պատճառը։

Սրբազանը ժառանգական պնդութեան մը (Constipation) աղէտալի հետեանքները կը կրէր իր առոյդ ծերութեան առաջին շըրջանին մէջ։ Մէզի և արեան քննութիւնները ցոյց տուին թէ Քօլի-պասիլներու յարձակման ենթակայ է Սրբազանը։ Հիւանդութեան սկիզբը, իր աղիքները մաքրելու համար 50° տաք ջրով գուեխներ եղան։ Եւ Քօլի-պասիլներու դէմ վեց ներարկումներ ըրին, որոնց վերջննը Փետր. 12, ՇԲ. որը, այնպէս որ Փետր. 14, ԲԵ. ապաքինման նշաններ արտայալուեց Ս. Հիւանդը, խարուսի՛կ նշաններ։ Դժուարամիջութեան երեսյթները վերջապէս աւելի սոոյզ ախտանիշի մը առաջնորդեցին բժիշկները, որոնք Փետր. 20, Կիր. ըսին թէ Prostate-ը խոչըրցեր է։

Ապրիլ 1, Ուրբ. նորէն տաքնապեցաւ Որձիտով և Ապրիլ 7, ԵԵ. անկողին ինկաւ 40° տաքութեամբ և միզարգելութեամբ։ Այս անդամ բժշկական նոր քննութիւն մը

հաստատեց թէ Ս. Հիւանդը կը տառապի
Abcès de la Prostate-է։

Ապրիլ 9, ՇԲ. զգալի կերպով ծանրացած էր Ս. Հիւանդի լեզուն։ Պարբերաբար այս երեսոյթը կը դիտուէր իր խօսակցութեան ընթացքին։

Ապրիլ 12, ԳԵ. բժիշկները յայտարարեցին որ անհրաժեշտ է գործողութիւնը, փրկելու համար Ս. Պատրիարքին կեանքը, հետեաբար Ն. Ամեն։ Սրբազնութիւնը Ապրիլ 13, ԳԵ. օր փոխազրուեցաւ երուսաղէմի ֆունսական հիւանդանոցը։ և որովհետեւ շաքարախոտի ալ ենթակայ էր, այդ վիճակը բարւոքեցին եօթնեակ մը, և վերջապէս կատարեցին գործողութիւնը 1927 Ապրիլ 21, Աւագ ԵԵ. առոտու և մաքրեցին Prostate-ին պալարը՝ հանելով զաւաթ մը թարախ։

Գործողութեան հետեանքով զգալապէս բարւոքեցաւ Ս. Պատրիարքին առողջական վիճակը, թէեւ անդամ մը հնախլինի ներարկումն ետքը նուազում մը ունեցաւ հիւանդանոցի մէջ, մահճակալէն վար ինկաւ և ճակտին վրայ վէրք մըն ալ բացուեցաւ, բայց առաջքը առնուեցաւ այս բոլոր բարդութիւններուն, և ճիշտ երկու ամիս դարմանուելէ յետոյ հիւանդանոցի մէջ։ Յունիս 15, ԳԵ. օր վերադարձաւ Ս. Յակոր, և այնքան լաւացաւ իր վիճակը որ Յունիս 28, ԳԵ. օր այցելեց Դպրոց, Դիւանատուն, իր ժամաներուն զուարթութիւնը սփոելով ամէն կողմ։

ԳՈՐԾԻ, ՅՈՅՄԻ ՇՐՋԱԿԱ ՄԸ

1927-ի այդ փափուկ շրջամը անցընելէ յետոյ կանոնաւորապէս յսուաջ տարաւ իր ուսուցչական, վարչական և եկեղեցական պարտականութիւնները, և իր յամառ ընթերցասիրութիւնն՝ մինչև իր վերջին հիւանդանութեան կարճ, բայց տառապագին շըրջանը, թէեւ մնաց իր վրայ գժուարամիջութեան երեսոյթը, որմէ կը զժգոհէր, բայց չէր տառապեր, չնորհիւ այն առողջապահիկ խնամքներուն և բժշկական տեական հըսկողութեան, որոնք հարաւորութեան բոլոր սահմաններուն մէջ շուայլուեցան իրեն անվերապահօրէն։ Այնպէս որ 1928 և 1929 տարիները անցուց լաւագոյն յոյսերով։ Ժամանգաւորաց Վարժարանին և Բնծայարա-

Նին կանոնաւոր յառաջդիմութիւնը խորունկ գոհունակութիւն կը պատճառէր իրեն։ Կը զուրգուբար Սիմենի վրայ, որուն համար զրեց շատ արժէքաւոր յօդուածներ։

Ուսուցչական մարմին ներքին ոյժերով ամրացումն ու ապահովումը կարեւոր խնդիր մըն էր, զոր լուծելու համար յարմարագոյն ուսանողները եւրոպա զրկելու որոշումը տուաւ և երկու նորընծաներ, Հայր Նորայր և Հ. Տիրան զրկուեցան Անդլիա, որոնց գարձին կ'ապասէր անձկանօք։ Միւս կողմէն ինքնալ մտաւոր նորագոյն աշխատանքներու անձնատուր կ'ըլլար։ Մասնաւորապէս լատիներէնի շատ ժամանակ կուտար և կարգ մը գասական հեղինակներ կ'ուսումնասիրէր իրենց բնագիրներուն մէջ։ Ատեն մըն ալ լրջօրէն Սոսրերէնի սկսաւ հետեւիլ՝ ասորի վարդապետի մը առաջնորդութեամբ։ Միւս կողմէն զրեթէ ամէն շարաթ նոր զիրքերու, Փուանսերէն թէ զերմաներէն, ծրարներ կուգայն եւրոպայէն, և ատոնք բոլոր իր ձեռքէն պիտի անցնէին, և անոնց ամէնէն հետաքրքրականները պիտի կարդար և իր ուշազրութիւնը գրաւող տեղերը պիտի գծէր կարմիր-կապոյտ մատիտներով։ Երբ օգերը ներէին՝ շարաթը մէկ անգամ, երբեմն երկու շարաթը մը օթոյով պտոյտ մը պիտի ընէր երուսաղէմի շրջակայքը, ընդհանրապէս Քերրոն, Եափա և Հայֆա տանող ճամբաններու վրայ, քանի մը ժամ։ Տարուան մէջ մէկ երկու անգամ ալ կէսօրէն ետքը Բեթղեհէմ կ'երթար. Իսկ փոքրիկ օգափոխութեան մը համար կամ Եափա կ'երթար կամ երփով, եւ աւելի յաճախ «Պարոնտէր»։ Վանքին մէջ ալ, մերթ ընդ մերթ տանիքը կ'ելլէր Մկրտիչ և Բարդէն Եպիսկոպոսներու սենեակը։

Բայց հետզհետէ ամփոփեց այս բոլոր նուազագոյն զրօսանքներն ալ. կ'ուզէր որ Եպիսկոպոսներ ամէն օր զրեթէ, երեկոյեան ժամը 4 էն կամ 5 էն ետքը մինչեւ ժամը 7, երբեմն քիչ մը աւելի, իրեն սենեակը երթային, խօսակցութեան համար, որուն ամէնէն համով և իրեն համար կազզուրիչ մասը պիտի ըլլար եւրոպական նոր հատարակութիւններու խօսքը կամ պատմական և բանասիրական նիւթերու շուրջ իր յայտնած կարծիքները։

Գիտէր Եւրոպայի հրատարակչական հին և նոր բոլոր տուններու անունները, հե-

ղինակները, աշխատակիցները, այս կամ այն նիւթին վրայ զրուած զիրքերը, անոնց վրայ եղած քննադատութիւնները, ևայլն, ևայլն, և իր երեք սենեակները Պատրիարքարանին մէջ, ուր գասաւորուած էին իր զիրքերը, իր մտքի տաճարին զրօսավայրերն էին. ամէնէն մէծ և անսպառելի հաճոյքը կ'զգար իր զիրքերու այդ ամրոցներուն մէջ։ Առանց ցուցակի զիտէր անոնց ամէնուն ալ տեղը, և ի հարկին անվարան ոտքի կ'ելլէր և մատը կը դնէր պէտք եղած հատորին վրայ և զրեթէ մէկ երկու թղթատումով կը գտնէր ուղղուած գլուխը կամ էջը։

Մեծ հաճոյքով կ'սպասէր նոր Մատենագարանի հիմնարկութեան, և կը փափաքէր որ Դուռեան Մատենագարանի հանգանակութիւնը ձեւ մը ստանար, խմբագրուէր կանոնագրութիւնը, և այնպէս կը կարծէր որ տարիէ մը հազիւ կարելի պիտի ըլլար գործի ձեռնարկել։

Այս մտերմական ժամերու մէջ՝ իր խօսակցութիւնը կը համեմէր շատ զուարձալի մանրադէպներով. մանրադէպներ իր պատմանեկան կեանքէն, Պարտիզակէն, Արմաչէն, Կ. Պոլսէն, Զմիւռնիայէն և Երուսալէմէն։ Ճոկ էր մթերքը իր զուարթութիւններուն։

Իր աշխատութեան լուրջ մասերը եղան շարաթական վեց ժամ դասախոսութիւն Ընծայարանի Սարկաւագաց և Ժառանգաւորաց Վարժարանի Դրդ լրացուցիչ դասարանին, ինչպէս նաև Ս. Աթոռիս Տըպարանին մէջ տպագրուող քանի մը զործերու և մասնաւորապէս իր գասազիրքերուն տպագրական փորձերուն սրբագրութիւնները։ Ճնշնք կը մեղքնախնք իրեն, բայց անողոքելի էր ինքն, չէր ուզեր որ ուեէ զիրպակ սպրդի. իր մաքուր նկարագրին և գեղեցկապէտի ճաշակին հակառակ էին զիրպակներ։

ՃԻՒԱՆԴԱՌՈՒԹԵԱՆ ԿՐԵՇՈՒՄՐ

Այսպէս կանոնաւոր զբաղումներով լարուած կենցաղ մը կը վարէր Դուրեան Սրբազն, երբ հետզհետէ մանաւանդ Յուրելեանէն յետոյ, շեշտուող մսկուտութիւն մը կ'զգար. 20⁰ էն (սանդիկրատ) վար տաք սենեակի մէջ կը մսէր, ջուր թափելու անկանոնութենէն կը նեղուէր։

Այս վիճակին մէջ էր երբ այս տարի

գուման որոշեց քանի մը օր օդափոխութեան երթալ Գալիլիա, և Ապրիլ 2-5 գնաց Տիբերիա, իրեն ընկերացան Լուսարարապետ Մեսրոպ Եղու., Գաւազանակիր Հայր Ասհակ, Գիւանապետ՝ կ. Նուրիան և իր բժիշկը Տքթ. Ն. Եալլեան:

Այս կարճ օդափոխութենէն վերադարձին՝ չեշտուեցաւ միզարդելութիւնը, այնպէս որ այլևս չառ գժուար կը կարդար, իսկ բոլորովին կը հրաժարէր գրելէ: Ապրիլ 10, ե՛օ. էիսորէն ետքը ժամ 2-6, «Պարսնուէր» գացինք, բաւական զուարթացաւ: Վերջին պայոյտ մը եղաւ ասիկա Ա. Պատրիարքին համար:

Ապրիլ 13, Մալկաղարդի էկոսօրէն ետքը, անհանգիստ էր և հակառակ ասոր երեկոյին եկեղեցի իջաւ՝ Դոնիրացէքին ներկայ գտնուելու համար:

Ապրիլ 14, Աւագ ԲՇ. շատ լաւ չէր. առոտուն անկողնէն ելած էր գէմքը ուռած, բժշկին հետ առակցած էր: Այդ օր աշխատեցաւ Եղնիկի մասին իր դիտողութիւնները գրելու:

Ապրիլ 15, Աւագ ԳՇ. երեկոյին եկեղեցի իջաւ և կարդաց Կուսանաց Աւետարանը, հակառակ իրեն եղած խորանքին որ չիջնէ և չլոգնի: Շատ յողնած և միզարդելութեամբ նեղուած ելաւ Պատրիարքարան: Այդ զիշեր հետաքրքրուեցաւ կ. Պոլէն հասած մնուուկ մը հին զիրքերով:

Ապրիլ 16, Աւագ ԳՇ. թէե զուարթ կը թուէր, բայց գժողուն էր միզարդելութենէն:

Ապրիլ 17, Աւագ ԵՇ. զդուշացուցիչ խնդրանքներ ըրինք որ բաւականանայ միայն Առնալուայի արարողութիւնը կատարելով: Կարենութիւն չընծայեց: Ճաշուժամուն իջաւ և Պատարապի պահուն հազարդութեան Քարազը կարդաց աշխարհարար, այնպիսի արտասանութեամբ և կեցւածքով որ կարծես թէ հիւանդ չըլլոր:

Երեկոյին կատարեց Անալուային, աշխարհարար կարդալով նաեւ Յովհ. Երզնկացոյն Քարազը, և դիտեցինք որ սաստիկ տառապեցաւ Առնալուայի ատեն ճնշազիր նասուածքին, բայց արիստիթիւն ունեցաւ բան չզգացնելու եկեղեցւոյ մէջ, և նոյն իսկ խորանին ետեւ երբ զգեստները կը հաներ, Անկլիքան Եղու. Մէկինէն Սրբազնին հետ զուարթ տեսակցութիւն մը ունեցաւ,

երբ սա յայտնեց թէ Զատկէն ետքը Անգլիա պիտի երթայ, և Ա. Պատրիարքն ալ յարեց ժօղութով թէ ևս ալ Փարիզ պիտի երթամ այս տարի:

Ասիկա թէ կատակ էր թէ իրական փափաք մը: Եւրոպա ճամբրոգելու կատակը ամէն տարի կ'ընէր Մէկինէն Եղու. հետո, երբ սա իրեն կուզար մեաք բարովի, իր Անգլիա երթալուն առթիւ: Իրական փափաք մըն էր ասիկա, որովհետեւ քանիցս յայտարարած էր մտերմական խօսակցութեան մէջ թէ այս տարի կ'ուզէր երթալ Փարիզ: Այլևս ինքն ալ կը զգար լուրջ խնամքի մը պէտքը, իր պնդութիւնը գարմանել տալու համար, որովհետեւ տաժանք մը եղած էր իրեն, չարաթթը երկու անգամ արհեստական միջոցներով (գուեխ կամ լուծողական) աղիքները մաքրելը:

Ունալուայն կատարելէ ետքը հանգիստ չըրաւ, և գարձեալ, հակառակ իրեն եղած թախանձանքին որ չիջնէ եկեղեցի, իջաւ կանոնագլուխին յառաջ և Աւագ Աւրը. գիշերուան առաջին երկար Աւետարանը կարգաց ճիշտ կէս ժամուան մէջ, յատակ և հաճակի ճայնով մը, և Զորորոց Աւետարանէն ետքը եւս Պատրիարքարան:

Ապրիլ 18, Աւագ Աւրը. երեկոյ Փրկչին թաղման հանգէսին պիտի իջնէր եկեղեցի, բայց չկրցաւ իջնել, որովհետեւ զիշերը լւաչէ անցուցեր. փարին երկու կողմիրը ցաւեր կ'զգար, շատ նեղսիրտ և դժգոհ վիճակ մը ունէր այսօր. սաստիկ կը տառապէր զրժւարմիղութենէն: Այս երեկոյ օգը շատ տաք էր. թէե ջերմաշափը 20° ցոյց կուտար իր աշխատութեան սենեկին մէջ, և սակայն վատարանն տաքցընել տուաւ քիչ մը, տաք թէյ մը խմից: Մարմինս չի տաքար, կ'ըսէր միշտ:

Ապրիլ 19, Աւագ ՇԲ. առոտուն անկողնէն ելած էր աւրուած տրամադրութեամբ. գարձեալ գժզոն և նեղսիրտ վիճակ մը ունէր: Օրուան մէջ զոհացուցիչ եղած է իր ջուր թափելը: Երեկոյին բաւական զուարթ անցուց, Եղինիկի մասին իր զրած զիսուղութիւնները կարգի մը զրած է, թէե վերջնական ձևը չէ տուած: Աղեւուած խօսեցաւ այս նիսթին զրայ: Նաւեանը պաշտպանեց՝ ջրելով եղինիկի հրատարակութեան մէջ անոր վերազրուած մեղադրանքները:

Ա Ե Ր Ձ Բ Ի Ն Շ Ա Վ Ա Մ Թ Ը

Ապրիլ 20, Զատկի Կիր., առառուն եւ լաւ իր անկողնէն, անցաւ իր աշխատութեան սենեակը և Պատրքին. Փխնրդ. Մկրտիչ Եզոս. Աղաւանունիթի հետ երկար բարակ խօսեցաւ, կատակեց, մինչև որ Միաբանութիւնը եւ ուխտաւորութիւնը դատկական ժամկերգութիւնն և Պատարագէն ետքը թափորով վերագարձան Ս. Յարութիւնն եւ ելան Պատրիարքարան Զատկի ընորհաւորութիւնները, որոնք իր աջը համբուրեցին, սիրեց փոքրիկները, և այս ընդունելութենէն ետքը չափ լաւ չպաց ինքինքը եւ կէսօրին 38°էն վեր տաքութեամբ մը անկողին մտաւ առանց նոյն խոկ բոլորովին կարենալ հանելու իր հագուստը:

Շաբթուան մէջ որոշած էր որ անգամ մը իրեն այցելէ խտալական հիւանդանոցին Բժշկապետը, Տքի. Մանչինին, որ ծանօթ էր իր վիճակին եւ ֆռանսական հիւանդանոցի Բժշկապետ Տքի. Ռուի հետ միասին կատարած էին գործողութիւնը 1927 ին:

Տքի. Մանչինի կուզայ և կը յայտնէ թէ իր ուսուցիչներէն Prof. Dr. Quattrocioecchi, մասնագէտ այս հիւանդանութեան, երկու օրուան համար երուսաղէմ եկած է Զատկի առթիւ, եթէ Ս. Պատրիարքը հաւանի, այս ալ կանչուի: Ն. Սրբազնութիւնը կը հաւանի, կուզայ ան ալ, և հիւանդը քննելէ յետոյ հարկ կը տեսնէ Sonder ընել: Բրօֆ. Ը բաւական զժուարութեամբ կը հասցընէ զործիքը փամփուշտին և կը պարպէ զայն:

Ս. Պատրիարքը սաստիկ գող և սարսուռ մը կ'ունենայ այս գործողութիւնները, ինչպէս նաև լուծում և փախում, բայց ապա կը հանգստանայ և առանց նեղութեան ջուր կը թափէ քանի մը որ: Կ'արժէ դիսել թէ ամէն անգամ որ բժիշկներ toucher կ'ընէին իր փրօքարը սաստիկ կը տառապէր գողով և սարսուռով:

Բժիշկներ սակայն մտահոգ էին, և կը խորհին Ս. Պատրիարքը հիւանդանոց փոխադրի՝ նոր գործողութեամբ առնելու համար ահաւոր վտանգին առջներ: Տաքութիւնը միշտ վեր էր 38°էն, քուն չուներ զիշեր ցերեկ, ուժաթափ կ'ըստար, լեզու

կը ծանրանար, իր արեան թունաւորումը կը չէտուէր զգալապէս:

Բժիշկները շարունակ կը հոկէին, ուժաւորիչ ներարկումներ կ'ընէին:

Ապրիլ 21, ԲՇ. Զատկի երկրորդ օրը առառուն սովորական վիճակի մը մէջ էր Ս. Պատրիարքը, սակայն կէսօրին տաղնապ մը անցուց գողով ու սարսուռով. փախում և լուծմունք ունեցաւ:

Յոյսեր ունէինք որ գէպի Փարիզ ճամբորգութիւնը ընելու չափ դարմանուի եւ ուժաւորուի, եւ հո՞ն կատարուի գործողութիւնը:

Ապրիլ 22, ԳՇ. Ս. Պատրիարքը զգաց թէ շատ փափուկ հանգրուանի մը հասած էր իր առողջութիւնը:

Երբ հարցուցինք իրեն թէ ի՞նչ պէս է, «Շատ գէշ եմ. ի՞նչ պիտի ընենք» եղաւ պատասխանը:

Այս երեկոյ զառանցանքի պահեր ունեցաւ. անգամ մը բացաւ իր աչքերը եւ ըստ աեղնիկին վրայ գրածս ամբողջացուցած եմ, ա՛ռ և փունսերէնին հետ բազգատէք» . . . :

Լուսարարապետ Մեսրոպ Եպոս. Նշանեան ըստա. «Սրբազն այսօր Մէկինէս նպիսկոպոսին զացինք, շատ ցաւ յայտնէց Զեր հիւանդութեան համար եւ խնդրեց որ միշտ թէլէ Փօնով տեղեակ պահենք զինքն Զեր վիճակին վրայ: — Ալո՞ւ. Բարձր Քօմիսէրին ալ լուր տաէքք պատասխանեց, և յարեց. Ո՛ժիշկները ամէն անգամ որ կը դարմանէն զիս, չերտ կը բերեն վրաս: Ան բժիշկը, երկաթը խօթեց եւ անանկ մը դարձուց որ. . . . Աղէկ եմ, ես ինքզինքս աւելի լաւ կը ճանչնամ ներսէն, քան թէ զուրսէն զիտողները: Ս. Պատրիարքին զուրաբթ վայրկանները կը մշեցնէր այս պահը . . . :

Հետեւեալ երեք տեղեկագիրները ցոյց կաւասն թէ ի՞նչ էր Ս. Պատրիարքին ախտարանական վիճակը Ապրիլ 22-26:

(1) Nous sous-signés, docteurs en médecine, déclarons avoir examiné Sa Béatitude le Patriarche, qui souffre d'une hypertrophie de la prostate avec symptômes d'infection urinaire et rétention, et nous estimons qu'il est nécessaire et urgent de pratiquer un cystostomie.

Jérusalem le 22 Avril 1930

Dr. MANCINI, Dr. ROUX, Dr. PASCAL,

Dr. YAGHLIAN

Il est bien entendu qu'il n'y a aucune possibilité actuellement de transporter le malade en Europe et cette éventualité ne pourra être discutée qu'après la cystostomie.

Dr. MANCINI, Dr. ROUX, Dr. PASCAL,
Dr. YAGHLIAN

(2) Nous sous-signés, docteurs en médecine, réunis aujourd'hui au Patriarcat Aaménien, avons revus Sa Béatitude Monseigneur le Patriarche et avons constaté le même état qu'à notre dernière consultation, et ayant pris connaissance du résultat de l'analyse de l'urine et du sang où l'on a constaté azotémie et chlorurémie, ainsi qu'une augmentation de la quantité du sucre urinaire, nous confirmons la nécessité de pratiquer la cystostomie, sans laquelle il ne serait pas possible d'arriver à la désintoxication de l'organisme à laquelle nous visons et que nous avons commencé par le régime spécial.

Jérusalem le 24 Avril 1930

Dr. MANCINI, Dr. ROUX, Dr. PASCAL,
Dr. YAGHLIAN

(3) Nous, sous-signés, docteurs en médecine, réunis aujourd'hui à une heure et demi p.m. en consultation, avons constaté que l'état de Sa Béatitude Mgr. le Patriarche ayant empiré il n'est plus possible d'envisager une intervention opératoire.

Jérusalem le 26 Avril 1930

Dr. MANCINI, Dr. ROUX, Dr. PASCAL,
Dr. HAJJAR, Dr. YAGHLIAN,

Ապրիլ 23, ԴԵ. զիշեր չէ քնացած, նեղուեր եւ զառանցեր է. տաքութիւնը 38°էն վեր:

Առաջուն իրեն այցելեց Տիար Կրիստո Մխալեան, երբ նստած էր աթոռի մը վըրայ. տեսնելուն պէս ըստ. «Տ. Կարապետին ձեռագիրը եկաւ. 1845էն ասողին գրուած բաներ են: Ներսն է. ատոնք աչքէ անցրնելու է. իրողութիւնները ընդորինակելու է նոր տեսրակի մը մէջ եւ մնացածը նետու է մէկդին: Խնդիրը Պարտիզակի Տէր Կարապետ Քհ. Մխալեանի Օրագրութեան վրայ էր, որ նոր եկած էր կ. Պոլսէն հին զիրքերու հետ:

Այս լուրջ խօսքերէն ետքը, երբ պառկեցաւ, գարձեալ սկսաւ զառանցանքը. «Առջեւս զիրքը մը բացուած է, բայց չեմ կըրնար կարգալ», կ'ըսէր:

Ոյս երեկոյ ժամը 6 ին Տնօրէն Ժողովը նիստ ըրաւ և պաշտօնապէս լսեց բժիշկներուն տեղեկագիրը: Եւ հեռազիր քաշեց Գահիրէ Ս. Պատրիարքին եղբօր՝ Ազրիպատասէֆ. Դուրեհանի որ փութայ զալ երաւապէմ:

Ապրիլ 24, ԵՇ. — Այս առաջու չատակարացած էր Ս. Պատրիարքը. խօսուած քը բոլորպին թոյլ, ձեռքերը գողգոջուն: Յանձնաբարեց որ իր եղբօր Ազրիպատասէֆ. ին օրագրութեան ձեռվ զրեմ իր վիճակը. բան չմոռցուի, ըստ: Անդրադարձաւ իտալացի Բրօֆ. ի ըրած սօնին վրայ, որմէ չատ գէշ ազգուած էր: Անունը կերպով մը պահած էր իր միտքը. Quattrociocchi, ըսի, այս՝ յարեց, CH հաւասար է մեր Զին:

Այս առաջու Գեթսեմանի, Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ ջերմագին աղօթք եղաւ Ս. Պատրիարք Հօր թագուած հարցուց առաջ աղջուած արէկ, հարցուց «Ե՞րբ պիտի հասնին»:

Ապրիլ 25, Ուրբ. — Այս առաջու պահմը լուրջ խօսակցութիւն ըրաւ բանասիրական նիւթերու վրայ. խօսեցաւ նաև Լոնտոն ուսանող Արեղաներու մասին. և երբ իմացաւ թէ իր եղբօր Ազրիպատասէֆ. ին հեռազիր քաշուած է երէկ, հարցուց «Ե՞րբ պիտի հասնին»:

Կէսօրէն ետքը բժիշկները քափուրի ներարկում ըրին Ս. Հիւանդին սիրտը զօրացնելու համար. տաքութիւնն այսօր 37°5. շաքարը ½/20. ջուր թափելը նուազ:

Երեկոյին սկսաւ զառանցել, զրականութիւն, զիտութիւն: Նուազուն վիճակ մը:

Ապրիլ 26, ՃԲ. — Ամէնէն երկիւղալի օր մը. արեան թունաւորումը արագ արագ յառաջ կ'երթայ: Սիրտը բոլորպին տկար եւ անկանոն: Տքթ. մեռ կէսօրէն յառաջ ժամը 11-ին արիւն առաւ աջ բագկէն միծ գժուարութեամբ: Կառավարիչ Վասեմ. Քիթ-Բոչ այցելեց Սրբազան հիւանդին, ճանշացաւ, թոյլ ձայնով ըստ «Հնորհակալ եմ» եւ չատ գժուարութեամբ կըցաւ երկնցնել իր ձեռքը:

Բժիշկները իրենց վերջին տեղեկագիրը տուին այսօր, յայսարարելով թէ վատթարացած է Ս. Հիւանդին վիճակը, կարելի չէ բան մը ընել: Միզարգելութիւնը բացարձակ է. ենսիլինի ներարկումները ըրին:

Այս երեկոյ Անկլիքան եպս. Մէկինէս Սրբազան իր որդուոյն հետ այցելեց Ս. Հիւանդին, երբ հոգեարքի տագնապին մէջ էր, համբուրեց ճակատը եւ ձեռքը: Ս. Պատ-

րիարքը երբ հասկցաւ թէ ով է այցելուն, աչքերը սեեռեց, պիշ պիշ նայեցաւ անոր, եւ անմիջապէս մէկդի գարձուց իր երեսը:

Եղբայրը Ազրիալաս էֆ., մօտեցաւ իր մարին, բայց Ս. Հիւանզը չուզեց նայի անոր: Կարծես չէր ուզեր իր սիրելին ներէն ուեւէ մէկը տեսնել իր այդ վիճակին կամ չէր ուզեր որ անոնք զինքը տեսնէին այդ վիճակի մէջ:

Չէր կրնար խօսիլ. անշարժ պառկած կոնակի վրայ. մէրթ ընդ մերթ օտհո մը կը թռէր իր ըրթներէն, և գլուխը բարձին վրայ այս կամ այն կողմը կը գարձնէր ստէպ:

Կ'զգայինք իր տագնապին եւ տառապանքին բազմութիւնը, կեանքի և մահուան այդ պայքարին մէջ:

Այս երեկոյ Հակում կատարուեցաւ Արքոց Յակոբեանց Տաճարին մէջ, հաւատացեալներու բազմութեան սրտապին աշոթքներով և շերմագին արցունքներով:

Ա. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.

Ապրիլ 27, նոր կիրակի. — Գիշերն ի բուն տագնապեցաւ Ս. Պատրիարքը. չի կորսցուց իր մտքին պայծ առութիւնը. քանի կը մօտենար ահաւոր եւ փսիմ վայրկեանը, կարծես կը բազմապատկուէր իր արիութիւնը այդ պայքարին մէջ:

Վերջին ճիգ մը, բուռն շարժում մը ձեռքերու եւ ահա՛ յաւիտենական խաղաղութիւնը առուուան ժամը 4.15ին:

Ս. Քաղաքին մթնոլորտը փոթորկած էր քանի մը օրէ խվեր. այս առառու այն ալ խաղաղեցաւ: Մահահանգոյն լուսթիւն մը Պատրիարքարանի մէջ: Ամէն ոք կուլայ և կ'ողբայ իր հոգւոյն խորը:

Ղօղանչեց մահուան տիսուր զանգակը ընդհատ ընդհատ Ս. Յակոբի բարձունքէն, գոյժը տալու համար օրերէ խվեր անձկութեան մատնուած Հայութեան, և Բրիտանական Դրօշը կիսածող ծածանեցաւ Պատրիարքարանի հիւսիսային ճակտին վրայ, լոին սուզը իր թոյլ ծալքերուն մէջ:

Երեկոյեան ժամը 3.30ին մարմինը Պատրիարքարանէն փոխադրուեցաւ Եկեղեցի, ընկուզենի չքեզ գագաղի մը մէջ, հայրապետական զգեստաւորումով:

Մեծ եւ սպասոր բազմութիւն մը Ս. Յակոբի գաւթին մէջ եւ տանիքին վրայ խոնուած, իր խանդակառաջնորդ առաջարկութիւն ու յար-

դանքը կ'ընծայէր: Միաբանութեան բոլոր անդամները ներկայ էին դադաղի փոխաւորութեան, որ տեղի ունեցաւ պատկանելի հանդիսաւորութեամբ, լոյսերու, երգերու, խունկի, աղօթքի հոգեյոյզ ներդաշնակութեան մէջ, և կատարուեցաւ առաջին մասը Քահանայթաղի կանոնին:

Թ. Ա. Մ. Ա. Կ. Ա. Բ. Պ. Ա. Բ.

Ապրիլ 28, ԲՇ. — Ս. Յակոբի ջահագարդ գմբէթին ներքե, բարձր պատուանդանի մը վրայ զետեղուած է Դուրեան Արքազանին գագաղը, չորս գին բոցակցումոմեր, որոնց լոյսերուն անուշիկ երերումներուն մէջ կեանքի շունչ մը կը տեսնէր Բանաստեղծ Հանգուցեալը: Իր աչքերը փակ, ձեռնամած, կարծես թէ ընկղմած չըլլար մահուան նինջին մէջ, այլ ինքնամփոփ եւ խորասոյզ, կեանքի մեծագոյն գաղտնիքին մէջ, կարծես թէ ունկնդիրը եղած ըլլար այն լոին ընթերցուածներուն, որոնք գագաղի չորս գին դրուած զբակալներու վրայ կ'երկարէին զիշերուանէ ի վեր:

Երուսաղէմի Հայութիւնը, իրեն արտայայտութիւն խորին յարգանքի, խանութները փակած, գործերը գագրեցուցած, խուռներամ զիմած էր Եկեղեցին՝ տալու համար վերջին ողջոյնը իր Եկեղեցւոյ Մեծ Առաջնորդին: Պաշտամունքին բոլոր մասերը մահներգի փսիմ շունչով մը կը դողովար և կը թրթուար:

Հասաւ թաղման կարգին յուզիչ հանգրուանը: Լուսարարապետ Մեսրոպ Արքազան, զգեստաւորուած մութ-կանաչ թաշէ հանդերձանքով, կանգնած է Սուրբ Անդամին առջև: Դագաղը կը փոխադրուի Տեմը: Հո՞ն, ուր Մեծ-Բարողիչը Աւետարանին՝ իր պերճ եւ բանաստեղծական լեզուով հոգիներ հմայած էր, և հմայայ իր բերնէն հրաժեշտի ողջոյնները կ'երգուէին տիրապագած խաղերու պարոյններով:

Պատարագիչ Արքազանը փղձկելով կատարեց օծումը, Աստուծոյ օծելոյն ճակտին եւ աջին վրայ: Դագաղը վար առնուեցաւ Եկեմէն եւ զրուեցաւ Ատեան, իր սեասքօղուած աթոռին հուսաւ:

Բարգէն Արքազան Բեմ բարձրացաւ, զապուած լուսթեանը մէջ սգաւոր բազմութեան, հակառակ ծանր հարբուխէ մը տանչուող իր հագագին, և իր վշտի պոռթկում-

ներուն մէջ խօսեցաւ Դամբանական քարոզը, որուն խտացումն է հետևեալը:

Կենդանի ողբերգութիւն մը կը կատարուէր կարծես Ս. Յակոբի կամարներուն տակ:

Յուղումերը հասան իրենց բարձրագոյն աստիճանին, փոխուելով հեկեկանքի, փղձկեցաւ ինքն Քարոզիչն ալ, ողբալու տաեն Հայեկեղեցոյ Մեծ - Առաջնորդին անկումը:

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ

«Ո՞չ զիտէք եթէ առաջնորդ մեծ անկաւ յաւուր յայսմիկ յիսրայէլի» (Բ. Թզր. Դ. 38).

Սուրբական պատմութեան հոյակապ դէմերէն մէկն է Գաւիր, այն խաջ Զինուոր - Թազաւորը, որ շատ ժամուր օր մը անցուց երբ լսեց իր զարմիկներէն խաջ զինուորի մը, Աքեններին սպանումը. ողբաց, սպաց, հաց չը կերաւ այդ օրը: Եւ իր մարդիկը, կարծես չգիտնալ ձեւացնելով իրենց վեհապետին ժիրութեան պատճառը, հարցուցին, ինչո՞ւ ժառու ես, ինչո՞ւ կերակուր չես ուսեր. — բազուորը վետազին շետով մը պատախանեց, — Մեթէ չէք զիտեր որ այսօր մեծ Առաջնորդ մը ինկաւ հսրայէլի մէջ :

Եւ մենք կ'ողբանի ու կը սպանի այսօր, որովհետեւ ինկաւ Հայ. Եկեղեցոյ Մեծ-Առաջնորդը:

Աքեններ ինկաւ դաւաճաններու դաշոյնով: Խոկ Գուրեան Մրազան ինկաւ դաւաճան ախսերու դաշնակից յարձակումներուն դէմ արխաքար պայքարելէ եսքը, իր պարտականութեան պատճեփին վրայ ինկող զինուորի մը պէս: Եր մահուան կակիծը պիտի զգանի մենի ամէն վայրկեան երբ դիտենիք թէ բափուր է այս Արոռը Մրցոց Յակոբեանց, ծուարած սեւերու մէջ, եւ երբ տեսնենիք թէ դասերու զանգակները կը նեցին անդին, եւ սակայն վակ եւ լրին է արեւ Մեծ-Ռուսուցին դասարանը, ու երբ մածենիք որ մարած է մէսազուարը, զմայլելի ժափիքը Ս. Յակոբի մքնուորտին մէջ:

Այս, ժառու ենի այսօր եւ կ'ողբանի, որովհետեւ ինկաւ մեր Մեծ-Առաջնորդը, Գուրեան Մրազան:

ԻՆԿԱՎԻ ՄՏՔԻ ՀՅԿԱՆ.

— Մեր ժամանակակից պատմութեան եւ մեր ըշանակին մէջ ես չեմ նախնաւ հայ միտք մը, որ այնչափ մեծցած, զարզացած եւ հարսացած թլայ հայ ուսումով եւ համայնազիտական հմտութեամբ ո՛րչափ Գուրեան Մրցազանի միտքը: Հակայ միտք մըն էր ան եւ մտի ինկայ մը: Եր ուղեղը մըշակած եւ զեղեցկացուցած էր անքան հմտութեան մը մթերելով: Այդ բանկազին զործարանը ամենենին չէր զործածած չարի համար, ունայնութիւններու համար: Այս, ինկայ էր Գուրեան Մրազանին միտք՝ ընդգրկելու համար մարդկային ողեղէն ծորած բազում ծանօթութիւնները խնամու բնիւրեամբ, յասակ զիտակցութեամբ, նոխ դասաւորումով, անջնջելի յիշողու-

թեամբ եւ գեղեցիկ ու առաջայայնութեամբ : Պատմութիւնը , բանասիրութիւնը , լեզուազիտուրթիւնը , փիլիսոփայուրթիւնը , միքարանուրթիւնը , կրօնիները իրենց պատմուրթեամբ , իսկ ժիշտոնելուրթիւնը մասնառապէս իր բոլոր խաւերով՝ ծանօթ էին Դուռեանի հսկայ մտին , որ հարուս եւ ըեղ մատենադարան մըն էր կարծես , որ լոյս կը հառազարդէր շարունակ : — Դուռեան Մրբազան մտառարական մըն էր , բայց աս բարձր մտառարական մը :

ԻՆԿՈՇԻ ՄԵԾ-ԲԱՆԱԱՏԵՎԾԸՆ.

— Դուռեան Մրբազան գեղեցկուրթիւնը կը տեսէր բնուրթեան բոլոր եւեւոյրներուն վրայ : Մաբուր օդը , կապոյս եւկինը , չուրերու նասանը , խաղաղ ծովը կը խօսէր իրեն , եւ ինքն աս լու կը հասկնաւ անոնց լեզուն : Ծառն ու ծաղիկը , զմրուիս աւածուրթիւնները , ըեղ նորիզոնները , երուազկէմի աննման վերջաղոյսները եղ մը ունին իրեն համար : Հային ձագերը , որոնց հետ իր ընտանուրթիւնը հայրենական ժառանգութիւն մըն էր , չէին խաչը իր մէ . ինքն զիտէր անոնց ամէն մէկուն բարին ու նոզերանուրթիւնը , կը ոյլէր զանոնիք . անպատճ հանոյքով կը դիտէր որբուկի մը դունչին թելերէն կախուած յարդին շիւրը :

Աննատելի էր իր խանդաղատանքը ուշիմ փոքրիկներուն համար : Մանկան նոզերանուրթիւնը խորապէս կը նետարերէր իր որոնող միտքը եւ իր բանաստղծի նոզին : Երբ կ'անցնէին նեայ բաղերու մէջէն եւ զաղութներու բովէն , փողոցը խաղցող նեայ մատուկներու մէջ դիմազիծներ կը նետազօտէր որ իրեն յիշեցնէին Յիսուս-Մանուկը : Յիսուս Մանուկը , այն , որու մանուկ կեանին զրոյցներէն զոլտրիկ շարք մը կերտեց իր ցեղին մանուկներուն համար : Բանաստղծ Դուռեան Աւետարանի պատմուրթեան մէջ կը դիտէր ա'յնպիսի նոզիներ եւ կը վերլուծէր ա'յնպիսի իրուղուրթիւններ , որոնց անհետանի են սովորական աշերու : Հովուական Արքնազը յայտնուրթիւնն է Դուռեան Մրբազանի բանաստղծուրթեան եւ անոր գեղեցիկ արուեստին : Նորուրթիւն մըն է ան , զանձարան մը , մեր նոր հայ գրականուրթեան համար : ԱՆԱՊԱԿԻՆ Անձեռն ու Օրհնելքը միայն բաւական են Դուռեան Մրբազանի կրօնական բանաստղծուրթիւնը անմահացնելու համար իրեւ կորող ազնիւ զգացումներու եւ գեղեցիկ մտածմունիք : Եւ եղբայրը՝ Պետրոս Դուռեան , որ ուսուվ դիտած էր մանուկ Միհրանի ուշիմուրթիւնն ու ընդունակուրթիւնը եւ կայծ մը բոնկցուցած էր անոր անիշտական կուրծքին տակ , երգեց սէրը , գեղեցիկը , իսկ Դուռեան Մրբազան գերազանցեց իր եղբայրը ամէն կերպով եւ երգեց սրբազն սէրը եւ աստուածային գեղեցկուրթիւնները :

ԻՆԿՈՇԻ ՄԵԾ-ՎԱՐԴԱՊԵՏԸ.

— Անհամեմատելի , եղական ուսուցիչն եղաւ Դուռեան Մրբազան , կամ զառական բառով՝ Մեծ-Վարդապետը : Յիսուն տափ շարունակ ուսույց ան եւ ուսաւ : Եր կեանին եւ առողջուրթեան գնով , շարունակ նորոգուող ուսուցիչ մը եղաւ ան : Ձէր ախորժեր հաստատախայ ձեւերէն ու եղանակներէն . ինքն էր անիշտ էր ան իր ուսուցանելու արուեստին եւ ուսանելու մերուին մէջ : Հայ կը կարդար շամաս , ժիշ կը գրէր , բայց լուս կը գրէր : Հեղինակուն կը դա-

սախուկը, առաջարուած նիւթերու խաւերն ու խորերը կը բանար աշակերտներուն առջեն : Դուրեան Մրազանին ունչը սերունդ մը լուսաւորեց եւ ողեւորեց : Պատրաստեց բազմարիւ աշակերտորիւն մը :

Աշակերտութիւն. մեծ հաւաք եւ սեր ունիւր այդ մեռով ու սրսով պատրաստուած արձեկին վրայ : Երեն ամէնէն կենդանի, ամէնէն օգտակար եւ ամէնէն արձեկաւոր նեղինակուրիւնը կամ մեժի արտադրութիւնը Աշակերտութիւնն էր : Երբ «Բանիարարազոյց» կ'ըսէին իրեն, որովհետեւ հատորներ չէր հրատարակած, մատնանիշ կ'ըսէր Աշակերտութիւնը եւ կ'ըսէր . Անոնց են իս նեղինակուրիւններ :

Եւ ինքն եղած էր ամէնէն յառաջ մեծ աշակերտը, միշտ ուսանողը եւ ուսումնասիրողը, նևմարտուրիւնը նետապնդողը, լուսաւոր միտք եւ միտերու լուսաւորիչը :

Ռւսուցաննելը հանոյք մըն էր իրեն համար . — խօսիլ, բացատել, մեկնել, նետարքրել աշակերտը, պայսին ուսուցանել՝ բարին բովանդակ իմաստով, մեծ հանոյք եւ խորին զոհունակուրիւն կը պատճառէր իրեն : Շուտով կը յոզնէր դասարկութենէն . պայոյներն խսկ, որ անհրաժեշտ էին իր առողջութեան, կը խոնչեցնէին զինքը . բայց չէր յոզներ կարդալէ, չէր պարտասեր ուսումնասիրելէ : Դուրեան Մրազանի իննայայտուրիւնն եւ հառազայրումներուն պահերն էին իր դասախոսութիւնները : Հմուտ Դուրեան իր խորութիւնով, իր զուարք, մըսամպիս կերպերով, իր սրամիս ակնարկներով եւ կատակերտով կ'ուսուցանէր, եւ կ'անցընէր դասերու համար որոշեալ պահերը : Եր անհանգստուրիւնները, արդիւնք զինքն չարշելող նիւթերիւնն, կը մոռնար՝ երբ կը խօսէր իր աշակերտներուն . ամէն տաղուկ կը փարատէր՝ երբ խնդիրներ կը լուսաբանէր մերմական ուշանակի մէջ :

ԻՆԿԱՐՆ ՄԵԾ-ՔՆՆՍ.ԴԱ.ՏԸ.ՏԸ.

— Դուրեան սուզի Մեծ-Վարդապէս մըն էր, բայց չէր հաւատար Վ. արդապէտն ասացի : Եր ուսումնասիրած բոլոր նիւթերուն մէջ ալ չէր զոհանար երեսյրներով : Հմօրէն կը բափանցէր պատճառներու խորքը, եւ մինչեւ որ չզնէր առողջ տրամաբանական կապակցութիւնը, չէր հանկարտեր : Քննադաս մըն էր միայն նևմարտուրիւնները երեւան բերելու համար : Անողոքիլի էր իր տրամաբանուրիւնն եւ եղրակացուրիւններուն մէջ, երբ հասնէր նևմարտուրիւն : Գրական բանախղութիւնները, պատմական կեղծինները, մատենախօսական անհեղութիւնները, հնեադատական ուսուկանները միասնի կը բռնէր անողջ օձիքներէն : Կը հնեադատէր, բայց չէր վիրաւորեր . կը նեզնէր, բայց չէր քենամաններ . կը զարնէր, բայց չէր մահացնէր :

Դուրեան Մրազան հնեադաս մըն էր ո՞չ միայն մարդկային միտք աշխատանքներուն եւ արտադրութիւններուն հանդէպ, այլ նաև կեանի իրականութեան վերլուծումներուն մէջ : Միրահարն էր նին մատենագրութեան, հայքէ օսար, բայց արդիական էր իր մեռով եւ կեանի մասին իր ունեցած ըմբռնումներով : Վարպէս գրաբարազէս մը ըլլալով հանդերձ, անհուն պատըն մը ունէր մեր ազուր աշխարհաբարին համար, որուն ալ վարպէսն էր : Մեր եկեղեցւոյ բարեկարգութեան մէջ Սուրբիրքին աշխարհաբարացումը ամէնէն

կենսական կէտերէն մէկն էր իրեն համար : Կ'արգահատէր գրաբարը չհասկըցողներուն և սակայն զայն պատապանողներուն մշայնութեան վրայ : Իր ըննադասի տաղանդը կ'արժեցնէր լոին զործունէութեամբ : Աժարհաբարի վերածեց Շնորհալիի եղերէն խանի մը համը : Եկեղեցոյ մէջ հանոյք կ'զգարձացին մեծ աղօքներուն ու բարողանեւ գրուածները կարդալէ ընտիր աշխարհարանվ և յարասական բացառութիւններով, իր արծարի հնչիւնին ներդաշնակ եկեւցներով : Զէր հաւաք յանդուզն ձեռնարկներուն և յախուռն զաղափարներու : Այդ էր պատճառը որ արի եւ հսկարանկ էր իր հնեադատութիւնը մասուրական մարզի մէջ, իսկ բոլորովին զուսպ եւ վերապահ՝ վաշականութեան մէջ :

Բարդական արժէքի համար կը զոնէր նիւթական բոլոր արժէքները. մսի ազնուութիւնը, հոգիի խաղաղութիւնը ամէն արժէք վեր իրականութիւններ էին իրեն համար : Անոնք որ անվաշագէս կը կարծէին Դուռեան Մրազանը, կը սխալէին : Իր պատօնին վարչական զործերուն մէջ զիսէր ամէն բան եւ կը դիսէր : Հոսանքին դէմ չէր ուզեր թի խաչել : Վարչագէտ աւելի մեծութիւն մըն էր :

ԻՆԿԱՌ ՄԵԾ - ՀԵԳԻՆՈՂ.՝

— Դուռեան Մրազան իրազէս նեզնող մըն էր, Մեծ-Քննադատին միւս լրացուցիչ կողմբ : Բայց ի՞նչ նեզնող . — Փիլիսոփայ նեզնող մը : Կը նեզնէր կեանքին իրականութիւններն չհասկցողները . կը նեզնէր երկրորդական, երրորդական և ոչինչ խնդիրներու համար վասնուած կորովը :

Հայ մամուլի մէջ միւս եղբայրական ոգին, գուենիկ խօսենի ու ոները, և առնեցմով նետապնդուած նապատակները, խիս ցաւ կը պատճառէին իր գեղեցկագէտի նաւակին և իր հայ մարդու ուղուն : Յօդուածներուն վերնազիրները միայն աչէ կ'անցնէր եւ մէկդի կը նետէր թերեւը . խանի մը թերեւը միայն կը բանար . կը կարդար նետարերական յօդուածները, երեմն ալ կ'ուզէր որ կարդային իրեն :

Շէն-ըող նոզի մըն էր Դուռեան Մրազան . ամբողջ զուարքութիւն մետրական ըշանակին մէջ, դասարաններու մէջ : Արտաքինը գրափչ էր եւ պատկառելի . զինքը չհանցողներ անուուս չէին կրնար զիսնալ թէ այդ պատկառելի կերպարաններն ներսը կը ծաւալի մարդկային կեանքին ամէնէն անուս խինողը, ամէնէն զեղեցիկ ծիծաղն ու անկեղծ ժախտը :

Դուռեան Մրազան անսպառ ժայիս մըն էր ինքնին՝ կեանքը անուցնող : Իր կատակները, իր եղիծաննը, իր նեզնաննը սիրուն էին եւ սրամին : Ան նեզնեց նոյն իսկ իր մարմինը ախտառող ազդակները, եւ այսօր մեզ դրան դառնաղէս իրականութեան մը նեզնանքին առջեւ :

ԻՆԿԱՌ ՄԵԾ - ԿՐՈՆԱԳԻՏԸ.

— Դուռեան Մրազան կրօնական մարդ էր բառին լայն առումով : Խամիկ չէր իր հաւաքը, ո՞չ ալ աստուածաբանական : Անհուն սէր եւ խանդակասնի ունէր Տէր Յիսուս-Քրիստոսի եւ Քրիստոնէական կրօնի համար : Քրիստոնէութեան չափ լայ զիսէր բոլոր կրօններու պատմութիւնը, անոնց ծագումն

ու զարգացնմը, անոնց իրարու նես ունեցած աղերը : Օր մը, եր կրօններու մասին կը խոռէին, ըստ ինձի . զիսէ՞ք, ամէնէն աղուոր, ամէնէն վեն, ամէնէն ժողովրդական կրօնը՝ Քրիստոնէութիւնն է . որովհետեւ, միայն Քրիստոս է որ սորվեցուց աշխարհի թէ . Սասուած Սէ՛ր է և մարդիկ որդիներն են այն Ասուծոյն : Այդ է պատճառը որ Մէծ-Կրօնագէտը կրօնին կրօնականութեան կարեւորութիւն կ'ընծայէր եւ ոչ թէ անոր ասուածաբնութեան, թէեւ աս լու իր հանչար ասուածաբնութիւնը առամելական դարէն մինչեւ միջնադարեանը, եւ անկից ալ մինչեւ ամէնէն յանդուզն նորութիւնները արդի ասուածաբնութեան :

Խոսդիմ ճգնաւոր մը չէր Գուրեան Մրգազան, բայց պատկառամի կ'ազդէր իր գէմքը. անուշ նոզի մը ունէր աւետարանական. պատզամաւորն էր խաղաղութեան. մարմացումն էր ներզամութեան : Բարի էր եւ անբասիր : Իր մենակեացի առանձնութեան մէջ պահեով ու աղօրբով չէր մաշեցուցած իր ծունկերը, բայց իր աշխատութեան սենեկին մէջ, խորասոյզ զիրքներու ծովը, կը մոռնար հանգիսր, զրոսանքը, կերակուրը, վասնկեով իր մարդնին առողջութիւնը . ճգնաւորն էր մասուրական աշխատանին . մեկնիչը մարդկային հոգերանութեան եւ բուրմը կրօններու զիսութեան, զիսուն վարդապետը Հայց. Եկեղեցւոյ :

ԻՆԿՈՒՄ ՄԵԾ - ՔՍ. ՐՈԶԻՉՔ

— Սևեարանին հիանալի ոսուցիչն էր Գուրեան Մրգազան : Իր խորհիլ զիցող եւ իր խորհածը արտայայտելու կարող մտքին հորիզոնները աւ ս ընդարձակ էին : Թափանցած էր Սևեարանի բառեռուն եւ խոսերուն ետեւ ծածկուած իմասներուն եւ զիտէր պայծառացնել անոնց խորհուրդները ըեղ պատկերացումներով : Կարելի չէր ունենդրէլ Գուրեանին եւ չնասկնալ զինքն եւ չառնել նոր դաս մը իրմէ Քրիստոնէական համարտութիւններու մասին : Երբ կը սկսէր խօսիլ, կ'ուզէիր որ խօսէր միշտ : Գաղափարները, իմասները, լեզուն, արտայայտելու կերպը, ներգաւանկ նուազի մը հնային տակ կը վերացնէր ունկնդիրներու հոզին : Մէծ-Բանաստեղծը կը յայտնուէր նաև Հայ Եկեղեցւոյ Մէծ-Քարոզչին մէջ, եւ կ'զգայիր կրօնին բանասեղծութիւնը եւ բանասեղծութեան կրօնը իր ըստին, իր շեշտին եւ իր խօսին հոսանին մէջ :

Գուրեան Մրգազան Հայ. Եկեղեցւոյ թեմին վայ մազիս մըն էր. հօմարիս ասուածաբաւութեան բարոյազիտական եւ զեղեցկագիտական ոլորտները կը բաւէր իր ունկնդիրներու ոզին :

Ինկա՞ւ....

Ինկա՞ւ այսօր Գուրեան Մրգազան, եւ իրեն նես ինկան այս բոլոր մեծութիւններն իմենաշխատութեամբ կերտուած կեանին մը :

Ինկա՞ւ Հայ. Եկեղեցւոյ Մէծ-Առաջնորդը :

Ահա՛ թէ ինչո՞ւ կը սպանի :

* * *

Դաս տկար է ձայնս զովիդ հիւսելու համար ո՛վ իմ բանկազին Վարդապետս ու Բարեկամ :

Դուն եր այցի ելար Օսմական, Սուլթան Մեսրոպի շիրմին, ծունկի եկար ու ըսիր. — Ինձի դաս մը տուր բու աղուուր այբուբենին:

Խոկ ես այսօր այս սուրբ բեմեն կը խոնարհիմ խնկելի գէմֆիդ առջեւ եւ կը խնդրեմ, անզամ մը վերցո՞ւր զլուխդ եւ տես արոռդ սեւերու մէջ, տես սրտի եւ մՏի զաւակներդ արցունիք եւ սուզի մէջ, տես Մրցոց Յակոբեանց Միաբանութիւնը՝ Տրժութեան մէզով համակուած, տես բարի ժողովուրդդ, հովիր զաւնուած հօփին պէս, տես ամենին ալ կ'ողբանի ժեզ, Մե՛ծ-Առաջնորդ, դեռ պէտք ունեին ժեզի:

Վերցո՞ւր զլուխդ, ժայտ անզամ մը. հոկայ միտիդ զանձարանին պարզեներ տուր աշակերտներուդ, զորս որբ բողուցիր նամրուն ծայրը: Դուն ձեռ բովդի պիտի օհնելիր զանոնի, պիտի օծէլիր եւ ընծայէլիր այս սեղանին: Վերցո՞ւր զլուխդ Մեծ-Բանասեղծ եւ հոգիիդ հնարէն լար մը հնչեցուր որ հանդարտին մեր խոռոված հոգիները: Ելի՛ր, նախարակուած բաւերէդ խոսքեր մը հիւսէ, լեզուիդ հմային տակ կազզութելու համար մեր վետակից սիրերը: Խօսէ՛ խօսի եւ գրչի վարպետ, խօսէ՛ անզամ մը:

Ա՛հ, ինչէ՛ր կ'ըսեմ . . . :

Հիւանդի մահնիդ մէջ խոկ, ախար ամենին յառաջ լեզուդ կապեց, երբ արքուն էր պայծառ ու զուարք յիշողութիւնն: Ինչէ՛ր ունեիր ըսելիդ մեզի եւ չի կրցար ըսել. «Ա-յ-ո» բառը միայն կը բաւալէր բուլակի լեզուիդ ծայրէն, մեր հարցումներուն փոխարէն:

Ա՛հ, խօլ ցնորքներ կը պատճեն գանկիս մէջ: Գիտեմ որ այլևս խօս չունիս մեզի . . . :

Անկորնչելի յիշատակներ միայն ունիս ա՛լ մեր հոգիներուն մէջ . . . :

Միւս պիտի ողբանի ժեզ, Մրբազն, պիտի փնտունի ժեզ . . . :

Յիշատակներդ միայն պիտի միփարեն մեզ . . . :

Յամառ եւ կանոնաւոր աշխատախրութիւնդ, որով կերտեցիր նոյակապ իմացականութիւնն: Օր մը չդադրեցար աշխատելէ, կարգալէ եւ համեմատելէ: Օրինակելի է այս յիշատակդ, որուն պէտք ունի աշակերտութիւնն Ա. Յակոբի մէջ, լաւագոյն ծառայութիւնը կարենալ մատուցանելու համար այս Աքոռին:

Անհուն բարութիւնդ եւ յիտուանման ներողամտութիւնդ: Խսուրին չի կարծես բառզիրիդ մէջ, նըղութիւն միայն կը փնտուէիր: Բոլոր դժուարութիւններ եւ բրութիւններ ինքնին կը փերուէին ներողամտութեանդ ժայռին վրայ: Այս դարաւոր հատատութիւնը պէտք ունի բարի եւ ներողամիտ ոգույդ՝ դառնալու համար բարոյական ամրոց մը:

Խաղաղաւէր ոգի՞դ, որով լեցուցիր Ա. Յակոբին մքնուրը պատրիարքութեանդ գրեթէ ինը տարիներու ընթացքին, յուսով եմ որ պիտի սաւառնի միւս հոս, վկայելու համար Աստուծոյ բազաւորութեան իրական ժիրապետութեան այս ուխտին եւ Հայ. Եկեղեցւոյ մէջ:

Մրբանէր եւ անբասիր կեանիդ, զոր գեղեցկացուցիր հաւատարիմ մնալով կոչումիդ: Միւրեցիր աղուոր բաները բնութեան մէջ, սիրեցիր նոխութիւնը

լեզուին եւ գեղեցկորդիները գրին, ցոյց տալով որ ունայնութիւնները իրաւունք չունին կապտելու գաղափարի նույրուած անձին գորովն ու կորովը:

Թանկազին են կեանիդ բարոյական մեծութիւնները, որոնցմով ապրեցաւ եւ գործեցիր: Անկորնչելի՛ են յիշատակներդ. օրննեալ ըլլան առնեֆ:

* * *

Մվ Տէր, ո՞վ Հայր մեր եւկնաւոր, ընդունի՛ մեր աղօքնները, զոր այսօր ընկնուած հոգիով կը մատուցանենք մեզ այս դագաղին ըուրչ եւ սուրբ սեղանոյդ առջեւ: Դառն է այն բաժակը, որ խմցուցիր մեզի այսօր. բայց բոդ կասրուի օրննեալ կամքի:

Թափի՛ միիթարութեան ցոլերդ մեր ամենուն սրտին վրայ:

Սփոփի՛ մեր ոլլացեալ Մրբազանին պատուական Եղբօր եւ անոր անձնուեց Տիկնոց եւ բոլոր Դուշեաններու մորմուած սիրեւերը:

Աստուածային փառքներուդ մէջ լոյսերով ողողէ մեր սիրելի Վարդապետին հոգին, որ յիսուն տարի հառագայթեց Եկեղեցւոյդ մէջ, Երգելով օրննութիւններդ:

Մվ Տէր, անարժան ըրբներովս կ'աղաչեմ, այս արժանաւոր ծառայիդ դագաղին առջեւ, արժանաւոր յաջորդով մը վերսին օրնի՛ Մրբոց Յակոբեանց Աքոռը, Հայ. Եկեղեցւոյ փառքին եւ փառաւորեալ սուրբ անուանդ պատուին համար:

Ամէն:

Դամբանականէն ետքը, Սարկաւառունք ազգարարեցին, Ոլզոյն տուր միմեանց ի համբոյր սրբութեան, և ահա Եպիսկոպոսներէն սկսեալ մինչեւ Դպիլները կարգով մօտեցան Դուրեեան Սրբազանի դագաղին և ծնրագիր համբուրեցին վերջին անգամ իւրենց Հոգեւոր Հոգ աշն ու ճակատը:

Յետոյ զագաղը նորէն զետեղուեցաւ իր պատուանգանին վրայ, եւ սպաւոր ժողովուրդը սկսաւ դրումեւ իր հրաժեշտի համբոյը Երուսաղէմի Բարի Պատրիարքի աջին:

Ս. Պատարագին մէջ առաջին անգամ յիշուեցաւ անունը «Հանգուցեալ Պատրիարքին Առաքելական Աթոռոյն Երուսաղէմի», յուղումներու և արցունքներու մէջ:

Լոեցին Ս. Պատարագին աղօթքներն ու երգերը, արձակուեցաւ ժողովուրդը, և Դուրեեան Սրբազանին դագաղը մնաց Ս. Յակոբի պատուհաններէն թափանցող արեւի շողերուն տակ եւ իր սնարքին ու անուրքին վրայ պղպղացող մոմքարու լոյսերուն և խունկի բուրմունքներուն մէջ:

ՅՈՒՂԱՐԿԱՌՈՒԹԻՒՆԸ

Կէսօրէն յառաջ ժամը 11-ին անգամ մըն ալ զօղանջեց Ս. Յակոբին մեծ զանգակը ընդհատ ընդհատ, ծանուցանելու համար Յուղարկաւորութեան սկիզբը: Ս. Յակոբայ Տաճարը վերապահուած էր պաշտօնապէս հրաւիրեաներուն. անգլիացի զինուրներու ջոկատ մը շղթայ բռնած էր Տաճարի մուտքին վրայ խռնումն ու խճողումը արգիլելու համար:

Երուսաղէմի բոլոր Եկեղեցիներուն և կրօնական հաստատութիւններուն ներկայացուցիչները, ինչպէս նաև Խոլամ և Հրեայ ականաւոր անձեր եկած էին իւրենց վերջին յարգանքն ընծայելու Հայոց գիտուն Պատրիարքին: Պաղեստինի Պետութեան և Երուսաղէմի Կառավարութեան բոլոր նշանաւոր դէմքերը, ինչպէս նաև Հիւպատոսական մարմնին զրեթէ բոլոր անգամները ակնյայտնի յուզումով եկած էին ամէնէն յարգուած եւ սիրուած Հայոց Հոգեւոր Պետին դագա-

զին շուրջ հաւաստելու իրենց բարձր գնահատանքը և վշտակցելու Ս. Յակոբի Միաբանութեան:

Քառասունէ աւելի ծաղկեպսակներ, հայ և օտար անձերու, հաստատութիւններու եւ կազմակերպութիւններու կողմէն, ամէնքն ալ երիտասարդներու գիրկը, բուրաստանի վերածեր էին բնմին առջեր:

Ժառանգաւորներ և Ընծայարանի Սարկաւագունք շապկաւոր եւ ուրարակիր, չորս Վարդապետներ կիսազգեստ և թագակիր իրրև դագաղարարձ, խնկարկու և խաչարարձ Սարկաւագունք եւ ջահակիր ժառանգաւորներ, չուրջառազգեստ Վարդապետներ անգամ մըն ալ ատեան կագմեցին դագաղին շուրջը՝ հանդիսադրութեամբ Հուսարարապետ Գեր. Մեսրոպ Եպս. Նշանեանի, որ ճոխապէս զգեստաւորուած էր: Բոլորին ձեռքը տրուեցան սպիտակ հաստ մոմեր սկե ժանեակներով: Յոյն, Պատի, Ասորի եւ Ռուս Եպիսկոպոսներ հանդիսապիր Սրբազնի աջ ու ձախ կողմը, իսկ Պորքին. Փոխանորդ Գեր. Մկրտիչ Եպս. Աղաւնունի եւ Բարգէն եւ Մատթէոս Եպիսկոպոսներ, յանուն Միաբանութեան, իրրև սպակիր կեցան հանդիսապիր Սրբազնին թիկունկը, և սկսաւ Դատեա Տեր Սաղմոսը: Տրումահաղորդ պաշտամունքը կատարուեցաւ իր բոլոր վեհութեան մէջ: Յոյն և Ասորի Եպիսկոպոսներ, առաջինը Եմիփորոն առած, իսկ Երկրորդը փորուրար, իրենց մայրենի լեզուով ընթերցուածներ և աղօթքներ կարդացին, չեշտելով իրենց համակրանքը հանդէպ Մեծ-Համբուցեալին:

Յետոյ կազմուեցաւ յուղարկաւորութեան թափօրը: Ս. Յակոբին գաւիթը և տանիքը, եւ Պատրիարքարանին տանիքները, Ս. Յակոբէն մինչեւ Ս. Փրկիչ ուրուուղ ճամբուն վրայ պատերուն ցուիքները, Երուսաղէմի հարաւային պարիսպին ճեմելիքը խոնուած էին համակիր և հետաքրքիր բազմութեամբ մը, առանց ազգի և սեռի խտրութեան: Այդ գիրքերէն բազմաթիւ յօսաներ ուղղուած էին դագաղին վրայ:

Թափօրին կ'առաջնորդէր բազմաթիւ դավաներու զուգահեռական գիծը, որոնք սկ չզարցներով պատած իրենց արծաթզըլլուի ասաներուն համաչափ դոփիւներով մահուան քայլերը կը դարնէին կարծես:

Ազգային Վարժարանի աղջիկները, մութ-կապոյտ համազգեստով, իսկ մանչե-

րը, թեերը սպանչան սկ ժանեակներով օղակուած, ամէնուն ալ ձեռքը ծաղկեփունչ, կը հետեւէին դավաներու գիծին:

Անոնց ետեւէն ծաղկեպսակներու շարքը: Երուսաղէմի բոլոր կանաչութիւնները և ծաղկիները իրենց պէս պէս ձեւերով ու տեսքով, իրենց բոյըներով և թոյըներով, իրենց այլազան բոլորութերով համազըրռած, տրումալի հրապոյր մը կը սփակէին յուղարկաւորութեան թափօրին անցքին վրայ:

Վերջապէս Ս. Յակոբի Միաբանութիւնը, Ժառանգաւորներէն մինչեւ Վարդապետներ կ'ամբողջացնէին փառաշուածով թափօրին վերին և վեհազոյն մասը, որու մէջտեղ՝ դագաղը:

Եկեղեցական եւ աշխարհական հրաւիրեալներ, զինուորական չզթայով պաշտպանուած, և ամէնէն վերջը խիտ բազմութիւնը յուղարկաւորներուն, դուք ըսէք, մարդկային հոսանքը, կը հետեւէր մեծագրոն թափօրին:

Հանգիսի կարգին երեքը կատարուեցաւ Ս. Յակոբի արտաքին Աւագ Դրան հըրապարակին վրայ, Պատրիարքարանի կամարակապին հարաւային ելքին առջեւ եւ Դաւթի Դրան անկիւնը. իսկ չորրորդը Ս. Փրկչի շրջափակին մէջ, ծառուղիին վրայ:

ԹԱՐԱՌՈՒՄՔ

Այսուհետեւ դագաղը տարուեցաւ Ս. Փրկչին գաւիթը, եկեղեցական դասը եւ պաշտօնական անձեր միայն ներս առնուեցան և փակուեցաւ գուռը:

Ս. Փրկչին գաւիթը Դամբարանն է Ս. Աթոռի Լուսարարապետներուն եւ Պատրիարքներուն:

Դուրեան Սրբազնի գերեզմանը բացուած էր Ս. Փրկչի հարաւային երկրորդ կամարակապին ներքեւ, Կ. Պոլսի Պատրիարք Սերոբեան Յակոբ Արքապահ կողքին և Երուսաղէմի Պատրիարք Խղմիրցի Յովհաննէս Պատրիարքի սնարքին. այս վերջինին կից է նաև Կ. Պոլսի Պատրիարք եւ Երուսաղէմի Պատրիարքութեան Խորհրդական Էտիրնէցի Պոլս Արքապահին շիրիմը:

Կատարուեցաւ գերեզմանի կարգն ալ. Բարգէն Սրբազնի իջաւ փոսին մէջ, Յակոբ վարդապետ Թաշճեանի հետ, խնկարկեց և իր ձեռքով հանգեցուց իր սիրելի վարդապետին և բարեկամին տառապեալ մարմինը տապանին մէջ, ծածկեց հանգուցելոյն գըլուխը վեղարով և մարմինը մանիշակ փի-

լոնով, եւ օրհնուած հողը ցանեց վրան։
Բոլոր եկեղեցականներ եւ պաշտօնական
անձեր ափ օրհնեալ հոդ նետեցին գե-
րեզմանին մէջ։ Հանգուցեալ Սրբազնին
Եղբայրը, Ազգիպատա էֆ. Դուռեան, որ իր
կոճն ու կսկիծը իր կուրք քին տակ խեղ-
դելով հետեւած էր իր հարազատի դագաւ-
զին, արտասուեց գերեզմանին վրայ և ափ
մը օրհնուած հոդ ալ ան ցանեց։

Գերեզմանի կնքման արարողութենէն
յետոյ հանդիսագիր Մեսրոպ Սրբազն, միւս
եպիսկոպոսներուն հետ, Ա. Փրկչի գաւի-
թին մէջ, յանուն Միարանութեան, ընդու-
նեցաւ պետական և կառավարական անձե-
րուն, այլեւայլ եկեղեցիներու և հաստատու-
թիւններու ներկայացուցիչներուն, ինչպէս
նաև հայ ժողովութիւն ցաւակցութիւնը:

Անկեղծ և ընդհանուր էք արտայայտուած վիշտը: Մեծ-Մարգու մը կորուստը կ'ողբախի ամէնքն այ:

Յուղակարութեան թափօրին ան-
նկարագրելի մեծութիւնը ցոյց կուտար թէ
ո՛քափ խորունկ համականք և յարդ կը-
վայելէր Դուրեան Սբազան Երսաւոչմի-
մէջ :

Աւետարանի բացատրութեամբ, «Դը-
ղբրգեցաւ քաղաքն ամենայն» Հայոց Պատ-
րիքաքին յուզարկաւորութեան առթիւ:

Կէսօրը անցած էր: Կամաց կամաց ցրուեցաւ մեծ բազմութիւնը, յարգանքի և միշտերու տպաւորութեան տակ:

UNIVERSITY

Միաբանութիւնը գլխիկոր վերադարձաւ Ա. Յակոր, եղաւ Պատրիարքարան Լուսարարապետ Սբազանի առաջնորդութեամբ, և հո՞ն իր ցաւակցութիւնը յայտնեց Պարքին. Փոխանորդ Գեր. Մկրտիչ Եպո. Ազանունիի, և յետոյ ամէն ոք առանձնացաւ իր սենեակը:

Դուրեսան Սրբազնի թաղումը ոչ միայն փառաւոր եղաւ, այլ նաև բանատեղական։ Արեւափառ գեղեցիկ օդ մը, պայծառ կապոյտվ, կանաչութիւններու և ծառիկներու առատութիւն մը, մանաւանդ հրաշագեղ գարդերու, որոնց սիրահարն էր Դուրեսան, և իր աշակերտները վերջին պահուն այդ ժաղիկներով լեցուցին իրենց Բանատեղ ձվարդապետին գերեզմանու։

Թաղման օրը, բոլոր Հիւպատոսա-
րաններ իրենց զրօշները կիսաձևող պարզե-
ցին, ի յարգաճան Հայոց Պատրիարքին:

Բրիտանական գրոշը Պատրիարքարա-
նի վրայ երեք օր կիսաձող ծածանեցաւ :
Երեք օր, ԲՇ. ԳՇ. ԴՇ., փակ մնացին
մեր գպրոցները և Ս. Աթոռոյն Տպարանը
և Դիւանատունը, որ կիսաբաց մնաց՝ միայն
ցաւակցական հեռափիրներն ու նամակները
ստանայու համար :

ՅՈՒՆԱՐԿԱՆԻՈՐԴՆԵՐ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐԱՎԾ ԵՎՌԱՋԸ

Հազեւոր Պիտիք և Ներկայացուցիչներ

Յունաց Պատրիարքարանի Ներկայաց
ցուցիչներ . — Ֆրանչիսկեան Միաբանու-
թեան Ներկայացուցիչներ . — Լատինաց Պա-
տրիարքարանի Ներկայացուցիչներ . — Անկ-
լիքան Եպիսկոպոս Մէկ Խնճէս Սրբազնի Իր
որդւոյն հետ . — Ռուսաց Տ . Անաստաս Արք-
եպոս . , իր հետեւորդներով . — Ղափոց Տ . Բա-
սիլիոս Եպոս . , իր հետեւորդներով . — Ասոր-
ւոց Փօխանորդը , Տ . Միխայիլ Եպոս . իր հե-
տեւորդներով . — Հապէջ Միաբանութեան
Մէծաւորը , իր հետեւորդներով . — Գերմա-
նական Տօրմիսիոնի Մէծաւորը . — Տոմինիկ-
եաններու Վանքի Մէծաւորը . — Իմթիզ-
պօնի Մէծաւորը . — Պատական Նուիրակի
Ներկայացուցիչը . — Կաթողիկէ Հայոց Փօ-
խանորդը , Հայր Յակոբ Կիրակոսեան . —
Արար Բողոքականաց Պատուիլին . — Գեր-
ման Բողոքականաց Եկեղեցւոյն Հովիւ Վեր .
Քօֆման :

ՊԵՏԱԿԱՆ և ԿԱռավարական

ԱՆՁՆԱԿՐՈՒԹԻՒՅՆԻՐ

Վասեմ. Բարձր Գօմիխէրի Թիկնապահ Գլուխնողը Արչտէյլ՝ համազգեստով. — Դատապահետ Մր. Մաքտոնալտ. — Երուսաղէմի Կառավարիչ Մր. Քիթ Բօչ՝ համազգեստով. — Երուսաղէմի Փոխ-Կառավարիչ Մր. Սիւլման. — Դատաւոր Մր. Քոփ. — Բուհի Պէյ Ապտէլ-Հատի (Բարձր Գօմիխէրութեան Պաշտօնատար). — Մր. Սթիուրատ, Օգն. Տնօրին Առողջ. Վարչութեան եւ Վարիչ Մանրէաբանական Հաստատութեան. — Ճէնըրէլ Մաքրօքրտաթօ, Ընհ. Հրամանատար Աստիկանութեան. — Մր. Մանթուրա, Գանձայն պաշտօնատար. — Մէյնըր Վէնրայդ, Աստիկանական Հրամանատար. — Մր. Պէնթուիչ, Ընդհանուր Դատախազ. — Մր. Սթըրպս, Թափուք Տնօրին. — Տիկին Լիւք (Չիֆ-Ելքըրէթարին Տիկինու). — Մր. Խոմին

Աէմուլը (Զիֆ Սէքրէթարիայէն). — Ալի Է-
ֆէնտի ձարալլահ, անդամ Վերաքննիւ Ա-
ռենի. — Մր. Ֆարանի, Փոխ-Քաղաքապետ
Երուսաղէմի. — Իսլամական ձէմիլէթին
Փոխ-Նախագահը. — Շէյխ Պէտիր Էֆէնտի
Եռնէս, Էվգաֆի Միւտիր. — Մրւֆթի Է-
ֆէնտին Փոխանորդը. — Պատր Էֆէնտիին
Փոխանորդը. — ձարալլահ Էֆէնտի, Քա-
ղաքապետարանէն. — Շէյխ Մահմուտ Տէճ-
ճանի. — Մ. Արգարիուս. — Սուզի Պէյ,
(Կառավարական պաշտօնեայ). — Բնեթեհէ-
մի Կառավարիչը. — Իպրահիմ Պէյ, Ասոր-
կանական Հարբերապէտ. — Մր. Սիկրիսթ.
— Մր. Պէչֆօրտ, Ամերիկեան Հիւպատո-
սարանի կցորդ :

Հիւպատոսական Մարմին

Մր. Նորտ, Գերմանական Բնդհանուր
Հիւպատոս. — Մ. Նիվէլ, Ֆրանսական Փոխ-
Հիւպատոս. — Մ. Բառքալի, Իտալական
Բնդհ. Հիւպատոս. — Աթլֆ Բիզա Պէյ,
Թիւրքիոյ Բնդհ. Հիւպատոս. — Մր. Կիւ-
ման, Ամերիկեան Հիւպատոս. — Սատրդ
Պէյ, Եգիպտական Հիւպատոս. — Մ. Զափ-
ղէվաքի, Բոլոնիոյ Բնդհ. Հիւպատոս. —
Մ. Ֆերմինանտ Տամիանի, Մեքսիկայի
Բնդհ. Հիւպատոս. — Մ. Պէնէթաթոս, Յու-
նաստանի Բնդհ. Հիւպատոս. — Մ. Վա-
տիմիր Ֆրից, Զէքուլօվաքիոյ Հիւպատոս.
Մ. Հազ, Աւստրիոյ Հիւպատոս. — Իսկ
Շուէտական, Հունգարական, Հուանտաւ-
կան, Ռումանական, և Լիթուանիոյ Հիւ-
պատոսները զրաւոր յայտնեցին իրենց վրշ-
տակացութիւնը, յայտնելով միանգամայն ի-
րենց անձամբ ներկայ չկարենալ գտնուել-
նուն պատճառները :

Գրամական Հաստատութեանց

Ներկայացուցիչներ

Օսմաննեան Պանքայի Տնօրէն Տիար Լ. Ա. Ն
Գէորգեան. — Պարքէյս Պանքի Տնօրէնի
կողմանէ Տիար Յովհաննէս Նասարեան. —
Պանք Տի Բօմայի Տնօրէն Մ. Սպանիօլո:
Երուսաղէմի բոլոր հայ երեւելիները,
Միութիւններն ու Կազմակերպութիւնները,
և Հայութիւնը առհասարակ:

Խ Ա Դ Ա Ե Պ Ա Ա Ե Ն Ե Բ

Եւ անօնց վրայ գրուած յիշատակարաններ

The High Commissioner, Government House.
M. E. Keith-Roach, With deep sympathy.
Dr. Jur. Erich Nord, Deutscher Generalkonsul
Honorarprofessor an der Universität Berlin,
Au nom du Corps consulaire à Jérusalem.
Evdomos Archbishop of Philadelfia, Patriarchal
Representative Greek Orthodox Patriarchate,
Jerusalem:

To the blessed memory of His Beatitude
Monsieur Elisée Tourian, K. B. E.

Arme Patriarch of Jerusalem, With reverence,
deep and affectionate, W. W. Peet, Edward
W. Blatchford.

Dr. K. S. Krikorian.

Dr. V. H. Kalbian.

Joseph D. Krikorian, Drogman du Couvent Ar-
ménien, Jaffa.

Leon Kévorkian.

Antranig Balyan.

Armenian Protestant Congregation.

Central Pharmacy.

Alenby Hotel.

Սուրբ Աթոռոյոյ ուսանողները իրենց բազ-
մերախտ Մեծ-Վարդապետին :

Աղջ. Նախակրթարանի Ուսուցչական Կազմ:

Աղջ. Նիկրթին. ի Երկուու Ուսանողութիւն:

Մանկապարտէզի Ուսուցչութիւն:

Ս. Երուսաղէմի սիրեցեալ Պատրիարքին և
Բարեգործականի Բարերար Յանդամին
դառնազէտ կորուստին ի յարգանս, նը-
ւիրէ Հ. Բ. Բ. Միութիւն :

Երուսաղէմարնակ Այնթապցի հայեր կը սը-
զան մաշը Սրբոց Յակոբեանց Աթոռի
Մեծ Պատրիարք Ամեն. Տ. Եղիշէ Ս.
Արքեպիսկոպոսին :

Հ. Բ. Բ. Միութեան Սրարատեան Սաներ:

Երուսաղէմի Զափական Որբերու Ա. Գլիւպ:

Երուսաղէմի Զափական Որբերու Բ. Գլիւպ:

Երուսաղէմի Հայոց Յարեսիրին. Միութիւն:

Տիգրանակերտցիներու Հայրնկց. Միութիւն:

Զէյթունի Հայրնկց. Միութիւն, Երուսաղէմ:

Մալթիոյ Կրթ. Բնկերութիւն:

Հայ Կրթ. «Ախոն» Միութիւն:

Եղիսիոյ Հայրենակցական Միութիւն:

Հայկական Միութիւն Երուսաղէմ:

Մարաշի Հ. Մ.

«Յուսաբեր» ի հմբ. և Վարչութիւն:

Արևելեան Լէզէնի Նախկին Կամաւորու-

թիւն:

Հ. Յեղ. Դաշնակցութեան Եգիպտոսի Կ.
Կոմիտէ:

Երանի՛ այնոցիկ որ սուրբ են սրտիւք, զի
նոքա զԱ. տեսցին. (անանուն)

Յակոբ Ալաճանեան:

Դաւիթ Յովհաննէսսեան:

Մինանեան-Թորեան:

Ղազարոս-Պողոս Մերկերեան:

Ասորոց Եպիսկոպոսարանէն:

«Հայքայի հայ զաղութին կողմէ», զոր բե-
րած էին Տիարք Խաչիկ Թաշնեան և
Թովմաս Դաւիթեան: